

371.3  
9 -17



1 MAY 2016

ԴՈՆ Պ. ԳԱԼԷՄՔԵԱՐԵԱՆ


ԱՎԵԿԱՆ ՂԱՍԻՒՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԱՆ ՄԷՋ

Մ

1934

ԳԱՀԻՐԵ

Տպարան «ՍԱՀԱԿ» - ՄԵԽՐՈՊ»



68րդ

Հրատարակութիւն  
“ՍԱՀԱԿ-ՄԵՍՐՈՊ”,  
Տպագրատան  
‘ՅՅ’

371.3  
9-17

## Մանկան

### Դաստիարակութիւնը

### Տան Մէջ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳԵՐԼՈՒՇՈՒՄ

Գրեց՝

Լեւոն Պ. Գալէմբեարեան  
Դաստիարակ-Ռւսուցիչ

Պէյրութի Ամերիկեան  
Համալսարանի (S.O.R.-N.E.S.T.)  
Մանկավարժական Բաժնէն

1934  
Տպարան «ՍԱՀԱԿ - ՄԵՄՐՈՊ»  
Գանիրէ

## ԲՈՎԱՆԴԻԿՈՒԹԻՒՆ

Զ Օ Ն


Միրելի Ծննդաց

եւ

Նուէր

առեն այն ծննդաց որոնք  
նուիրական պարտականութիւն  
կը նկատեն զբաղիլ իրենց  
մանկանց դաստիարակութեամբ:

Լ.Պ.Գ.



62240-67

Յառաջաբան . . . . .	Եջ	7
Ներածութիւն . . . . .		9
Տան ազդեցութիւնը . . . . .		13
Երբ Մանուկը վեց ամսուայ է . . . . .		15
Երբ Մանուկը մեկ տարեկան է . . . . .		23
Երբ Մանուկը 1—2 տարեկան է . . . . .		27
Երբ Մանուկը 2—3 տարեկան է . . . . .		33
Ազատութիւն եւ վերհսկողություն —		
Խօնչպէս պէտք է վարուիլ պարիկին նես		41
Պէտք է մանուկը պատճել . . . . .		43
Վախը . . . . .		45
Երբ Մանուկը 3—6 տարեկան է . . . . .		47
Երբ Երեխան 6—10 տարեկան է . . . . .		53
Հաւաքելու բնազդը տղուն մէջ . . . . .		58
Կոռուելու բնազդը տղուն մէջ . . . . .		60
Սեռային նետարերութիւն եւ սեռային դժուարութիւններ . . . . .		61
Երբ Երեխան 10—14 տարեկան է . . . . .		67
Կոի երկու սեռերու մէջ . . . . .		74
Հագուածք . . . . .		75
Թելադրելի գրեթե մանկան դաստիարակութեան ընւզ 77		

## Յառաջարան

Մանկան դաստիարակութիւնը կը սկսի տան մէջ  
եւ կը շարունակուի դպրոցի սեմէն ներս, ծնողաց եւ<sup>1</sup>  
ուսուցիչներու գործակցութեամբ:

Ներկայ հաստորիկը օգտակար պիտի ըլլայ երբ  
տրուած ծանօթութիւնները նկատի առնուին եւ թե-<sup>2</sup>  
լադրութիւնները գործադրուին:

«Մանկական հարցեր» նկատուած այսպիսի նիւթերու  
լուրջ ուսումնասիրութեամբ միայն կարելի եղած է քա-<sup>3</sup>  
ղաքակիրթ ազգերու զաւակներուն համար ապահովել  
մարմնական, հոգեկան եւ մտային զարգացման բնակա-  
նոն այն ընթացքը որ պարծանքն է ներկայ դարուն:

Հայ ծնողը մանաւանդ, պէտք ունին հասկնալու որ  
դարը փոխուած է, թէ իրենց զաւակները չեն այնպէս  
ինչպէս որ կարծուած են: Մանուկը պզաիկ մարդ  
մըն է եւ պէտք ունի ոչ թէ բռնակալ սիրոց մը, այլ  
ազնիւ առաջնորդի մը:

Պատիկները, որոնք ապագան կը կազմեն, նոր ոգիով  
եւ նոր ուղղութեամբ առաջնորդելու ճամբան եթէ  
կրցայ ցուցնել այս զրբոյիրվ, արդէն յաջողած պիտի  
նկատեմ ինքզինքս :

Հետոն Գ. Գալէմբեարեան  
Դաստիարակ-Ուսուցիչ

Պէտական Վարժարան

Գահիրէ

24 Փետրուար 1934

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Դպրոց, կամ կրթական հաստատութիւն, որպէս նպատակ ունի ծառայել ազգի մը զաւակներուն բարձրացման՝ սատարելով իւրաքանչիւր անհատին, որպէսզի ան զարգանայ, իր խառնուածքին ներած չափով, ընկերային յառաջդիմութեան մէջ. եւ իւր կարգին բարձրացնէ ուրիշներն ալ ընկերային արժէքներու գիտակցութեան նոյն մակարդակին:

Այս է կրթութեան նպատակը. մասնաւորելով, դաստիարակութեան գործը օգտակար փոփոխութիւններ յառաջ բերել է մանուկ անհատի կեանքին մէջ, պէտք

եղած ատենը կասեցնելով մարդկային անվայել վարմունք մը անոր մէջ, զգուշանալով՝ միեւնոյն ատեն՝ վտանգելէ անոր կամքի ոյժը եւ անհատականութիւնը, եւ պաշտպանել՝ հոգածութեամբ՝ ներդաշնակ մարմնական, մտային եւ նկարագրի կազմաւորումը։ Ուրիշ խօսքով, մարդկային բնութիւնը կառավարել է կրթիչի մը գործը։ Երբ այս է ուսուցչի մը պաշտօնը, ան պէտք ունի զիտնալու մարդկային բնութիւնը եւ անոր փոփոխութեան կանոնները, ըստ այնմ շարժելու, պէտք եղածը արմատացնելու եւ ազնուացնելու համար մանուկին մէջ։

Ո՞վ աւելի լաւ կը ճանչնայ մանկան հոգին. ուսուցի՞չը թէ ծնողը։ Ծնողը եւ թէ ուսուցիչները պէտք է հաւասարապէս լաւ զիտնան մանկան հոգեբանութիւնը եւ միասին առաջնորդեն զայն աստիճան առաստիճան դէպի նպատակակէտը, քանի որ մանկան զարգացումը հաւասարապէս կ'ընթանայ թէ տան եւ թէ դպրոցի մէջ։

Ուսուցչի մը եւ մօր մը համար առաջին պայմանը մանուկը ճանչնալն է, ասկից վերջ՝ կարելի պիտի ըլլայ անոր պահանջքներուն գոհացում տալ։ Այս մտադրութեամբ պիտի տանք կարգ մը թելադրութիւններ, եւ դժուար հասկնալի եղող մանուկը պիտի զանանք աւելի հասկնալի ընել։ Մանկան կեանքը շատ բարդ է եւ դժուարահասկնալի։ Շատ անգամ մարդիկ խորհած են թէ մանուկներ հրեշտակներու պէս անմեղ են, որեւէ դժուարութիւն չունին կեանքի մէջ։ Մենք պիտի ցուցնենք թէ մանուկ մը կեանքի մէջ ունի այնքան տագնապներ որքան չափահաս մը եւ այնքան նեղութիւններ որ չափահաս մարդիկ անկարող են հասկնալ։ Հետեւաբար այս անհասկնալի մանուկ անհատը վերլուծնով հոգեբանական տեսակէտէ՝ պիտի զանանք համառօտ կերպով՝ հայ ծնողքին եւ հայ ուսուցին դիւրահասկնալի ընել զայն։



## ՏԱՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ

Հոգեբանութեան մէջ իրենց ուրոյն տեղն ունին տղուն ժառանգական կարողութիւնները, յատկութիւնները, ինչպէս եւ միջավայրի ազդեցութիւնը, իր առանձին քնոյթը, որոնք կրթութեան մէջ զուգընթացաբար կուգան ծառայել անհատին ամբողջական զարգացման։ Մենք առանց այս երկու եզրերէն մին կամ միւսը շեշտելու, կ'ընդունինք որ աստոնք իրարութրացուցիչ մասեր են, սակայն կ'ուզենք վեր առնել մասնաւորաբար ընտանեկան ազդեցութիւնը, որովհետեւ տղուն տան մէջ ընդունած մայրական առաջին հոգածութիւնն ու գուրգուրանքը մեծ ազդեցութիւն պիտի ունենան անոր մատղաշ հոգին վրայ։

Հսուած է թէ «մայրն ամենամեծ ուսուցիչն է»: Չեմ գիտեր որքան ճիշդ է թէ մայր մը, կը կրթէ իւր զաւակը ան ղեռ աշխարհ չեկած, սակայն սա դիտուած է, թէ մայր մը երբ լաւ տրամադրութիւններու ազդեցութեան տակ ըլլայ իր յղութեան զրջանին եւ զերծ բարկութենէ, նեղմտութենէ եւ զղայնոտութիւններէ, ասիկա մեծապէս կ'ազդէ մանկան վրայ:

Երբ մայր մը այսպէս կ'ազդէ իւր զաւկին կազմուածքին, լուութեամբ եւ խորհուրդով, անշուշտ թէ ան պիտի ազդէ անոր վրայ իւր ծայնով եւ անձնուէր վարուելակերպով, երբ պղտիկը կը լսէ եւ կը տեսնէ զինքը. ուրեմն որոշ է թէ տան մէջ մօր մը ազդեցութիւնը մեծ է մանկան վրայ:

Մանուկ մը կրք կեանքի ծիլերը կ'արծակէ տան մէջ, ընտանեկան մաքուր շըրջանակին մէջ աճելով ֆիզիքապէս եւ նըկարագրի կազմութեամբ:

Հետզհետէ պիտի տեսնենք այս աճումը իր զանազան շրջաններուն մէջ:

### ԵՐԲ ՄԱՆՈՒԿԸ ՎԵՅ ԱՄՍՈՒԱՅ Է

Մանուկն աշխարհ գալէն վերջ՝ կը դադրի առեղծուած մ'ըլլալէ, անհատ մընէ ան, մանէ թէ աղջիկ, եւ իրաւունք ունի ապրելու եւ պահանջելու ինչ որ իրեն համար նախախնամուած է:

Առաջին օրէն պէտք ունի խնամքի, գուրգուրանքի եւ հոգածութեան: Բնականոն մանուկ անհատը օժտուած է կատարեալ ըլլալու կարողութիւններով ֆիզիքապէս եւ հոգեպէս: Ու մօր մը զանքերը պիտի ըլլան այդ բնականոն վիճակին մէջ մեծցնել իւր զաւակը, պէտք եղածին պէս զարգացնելով անոր իւրաքանչիւր զգացումը, փափկութեամբ եւ առանց փոքր ինչ վնասի: Որքան թանկագին առարկայ մընէ մանուկը, զգացումներով լի, փափուկ

Եւ այնքան սիրելիք: Ի՞նչպէս պիտի կրնայ մայր մը մեծցնել եւ հոգ տանիլ նախախնամութեան իրեն յանձնած այդ քնքոյշ էակին: Մայր մը քաջ է եւ յանձնառու այդ պատասխանատուութեան:

Առանց մեծցող մանուկին իւրաքանչիւր ամիսը մանրամասնօրէն բացատրելու, նախ նկատենք ձայնին դերը:

Մանուկը կը լսէ ձայնը եւ կը պատասխանէ անոր: Զայնը ի՞նչ նշանակութիւն ունի մանկան համար: Առաջին վեց ամիսներուն ձայնը նշանակութիւն ունի մանկան սա տեսակէտէն թէ ան կը ճանչնայ անձերը, կը զանազանէ իր ծնողը օտարներէն, անոնց ձայներէն:

Մանուկը իր լսողական գործարանը կը գործածէ, ինչպէս բոլոր զգայարանքները, ծնունդէն զրեթէ անմիջապէս վերջ: Ուրիշներու խօսքն ու բառերը օրինակելէ առաջ, միավանկ բառեր կը շինէ եւ իրարու քով բերելով կ'ուզէ բաներ մը ըսել.

«տա, տա», «մա, մա», «կու, կու» ու այսպէս բարբառ մը կ'ունենայ. այս կ'ըլլայ երբ մանուկը վեցամսեայ է: մանկական այս բարբառը իր բնութեան մէջն է եւ ոչ թէ արդիւնք ուսուցման: Երբ մանուկը լեզու կ'ելլայ, արտասանած բառերը նշանակութիւն մը կ'ունենան իրեն համար. այդ պարագային իր խօսքը ստացական է եւ արդիւնք իր շուրջիններէն սորվածին: Լեզուի մասին պիտի խօսինք երբ մանուկը երկուքէն երեք տարեկան ըլլայ: Հիմա կ'ուզենք շեշտել ձայնի նշանակութիւնը, ոչ թէ բառերուն: Մանուկը կը հասկնայ ընտելանալով իւր մօր ձայնին աւելի քան ուրիշ որեւէ մէկուն: Մայր մը այս շրջանին իւր ձայնի աստիճանով, խօսելու եղանակով պիտի գրաւէ իր պզտիկը անոր հասկցնելով ինչ որ պատշաճ է: Մօր մը խօսիլը այս շրջանին մանուկին հետ արդէն ֆսկ «երգել» մըն է, ու կարեւորը սա է թէ մօր մը քաղցր հոգին արտայայտուի անոյշ եւ մեղմ ձայնով մը: Հոգ տանիլ ձայնի գործածութեան:





Այս շրջանին երեք զվասաւոր կէտեր կ'ուղենք ծնողքի մասնաւոր ուշադրութեան յանձնել.—

- Ա. Մաքրութիւն,
- Բ. Կանոնաւորութիւն, եւ
- Գ. Կատարեալ լուռութիւն:

Ա. Մաքուր մանուկ մը միշտ մաքուր տղայ մը պիտի ըլլայ; Նայիլ որ ան մաքուր հազնի եւ յաճախ փոխուի, մաքուր անկողին մը ունենայ, բնակած տունը կամ սենեակը ըլլայ առողջապահական պայմաններու համաձայն, հոգ տարուի լոյսի գործածութեան ի մտի ունենալով աչքի առողջապահութիւնը, հոգ տանիլ պատուհաններու գործածութեան փոշիի եւ օդի հոսանքին դէմ պաշտպանուելով:

Բ. Կանոնաւորութիւն ամէն բանի մէջ. քնացնելու, կերակրելու եւ հոգ տանելու մէջ: Կանոնաւորութիւնը մանուկին մէջ կ'արթնցնէ յոյսի, վատահութեան եւ ա-

պաւինելու զգացումը: Ժամանակին կերակրելը ճշմարտութիւնը պատմելու չափ կարեւոր է: Մայր մը պէտք է ճշմարտութեան զգացումներով տոգորուած ըլլայ ու այդպէս կանոնաւորութիւնը պահէ ժամը ժամին քնացնելով, կերակրելով եւ հոգ տանելով իր մանկան որ ան կարգապահութեան վարժուի իր մանուկ հասակին մէջ. այսպէսով առաջքն առնուած կ'ըլլայ շատ մը հիւանդութիւններու:

Գ. Լուրիսն փնտուել, պղտիկ ունեցող տուններու մէջ, կարծես անքնական բան մըն է: Լուրիթիւնը անհրաժեշտ է եւ յոյժ կարեւոր: Լուռ եւ հանդարտ եղող մանուկ մը երջանիկ մէկն է ամբողջ իր կեանքի ընթացքին: Երգ տան մը մէջ աղմուկը դաղըի եւ պէտք եղած զգուշութիւն յանձն առնուի, որ մանուկը խաղաղ միջավայրի մը մէջ մեծնայ զերծ բարկութիւններէ, պոռալ կանչելներէ, այդ պըզտիկը պիտի ըլլայ հանդարտ եւ հեղահամբոյր մէկը:



Մի քանի թելադրութիւններ.—

Բաներ որ պէս չէ ընել

Պատիկը գիրկը տուն չաւել:

Պատիկը գիրկը չվազել:

Պատիկը գիրկը բարկութեամբ վիճա-  
բանութեան չմտնալ ուրիշներու հետ:

Պատիկը տան մէջ որեւէ տեղ չծգել:

Յանկարծակի մեծ աղմուկ չհանել:

Պատիկը վեր նետել եւ վերստին բռնե-  
լու պէս խաղեր չընել:

Զգուշանալ պատիկը ուրիշներու ցու-  
ցնելէ. հայ ծնողներու մէջ կարծես սովո-  
րութիւն դարձած է պատիկները տանիլ  
դրացիներու ցուցնել, եւ խօսիլ անոնց մա-  
սին: Նոյնպէս հետաքրքրութեան համար  
պատիկը չտալ ուրիշ մայրերու գիրկը տես-

նելու համար թէ ուրիշներու կաթը պիտի  
առնէլ<sup>o</sup> թէ ոչ:

Մօր մը կաթը լաւագոյն սնունդն է  
մանկան համար. պէտք չէ զայն զլա-  
նալ անոր մինչեւ որոշ ատեն մը, անկէ  
ետքն է որ կարելի է ուրիշ կաթ տալ:

Բաներ որ պէս և ընել

Լաւ սովորութիւններու վարժեցնել  
պատիկը. մաքրութեան, կանոնաւորութեան  
եւ հանդարտութեան: Ասոր համար մայ-  
րեր իրենք պէտք է լաւ սովորութեանց  
տէր անձեր ըլլան: Գէշ սովորութեան մը  
առաջքը առնելու լաւագոյն միջոցը զայն  
մոռցնել տալն է, երեխային սորվեցնելով  
ուրիշ լաւ սովորութիւններ:

Աշխատէ որ մանկան բարի եւ լաւ սո-  
վորութիւնները տեսական մնան եւ զգոյշ  
եղիր որ չար եւ գէշ սովորութիւններ քս-  
կեզը չտանեն:

Կարելի եղածին չափ ժամանակ տուր  
մանկան հետ զբաղելու:

Համբերութեամբ պատասխանէ անոր  
հարցումներուն:

Քիչ խաղալիքներ տուր իրեն:

Խաղայ մանկան հետ. խաղը մանկան  
գործն է, ինչպէս առօրեայ աշխատանքը  
մեծերուն:

Բացօթեայ պայոյտներու տար զինքը եւ  
բնութեան ներդաշնակ գեղեցկութեամբը  
կրթէ անոր սիրտն ու հոգին:

Պատիկները պէտք ունին իրենց մօր  
գուրգուրանքին, սիրոյն եւ կաթին. մօր  
մը կաթն ու սէրն է որ պիտի մեծցնէ  
մանուկը, ազնուացնելով անոր զգացում-  
ները:

Ցուցուր քու սէրդ եւ տուր քու կաթդ  
մանկան:

#### Բ. ԵՐԲ ՄԱՆՈՒԿԸ ՄԷԿ ՏՐԵԿԱՆ Է

Այս շրջանին մանուկը շարժող, խու-  
զարկող անհատ մըն է, արթուն հետա-  
քրքրութեամբ: Ամէն ինչ իր ուշադրու-  
թիւնը կը գրաւէ: Կը շարժի: Կը դարձնէ  
գլուխը տեսնելու շուրջը գտնուող անձերն  
ու իրերը: Կը բռնէ կը շօշափիէ ձեռ-  
քը անցածները, զգայարանքները կը գոր-  
ծածէ:

Մանուկը պահանջկոտ է երբ մէկ տա-  
րեկան է: Այս պահանջքը գոհացնելու հա-  
մար պէտք է պարապիլ մանկան հետ:  
Կ'ուզէ զբաղիլ անձերով եւ առարկանե-  
րով, պէտք է հոգ տարուի անոր հետ ե-  
ղած խօսակցութեան, զինքը սիրելու եղա-  
նակին եւ չափին:

Զինքը զբաղեցնելու համար իրեն տըրուած առարկաները պէտք չէ ըլլան ամէն ինչ որ մօրը ձեռքին կը հանդիպի, այլ նըկատի պէտք է առնուվի թէ ի՞նչպիսի առարկաներ կրնան անոր ուշադրութիւնը, հետաքրքրութիւնը եւ խուզարկելու կարողութիւնը զօրացնել: Մանկան տրուած առարկաները զինք մինակ չեն թողուր, առով մէկտեղ մանուկը չեն ծգեր որ մանուկ մեծնայ, այլ կը սատարեն մանկան միտքին արթնութեան՝ առարկաները իրարմէ զանազանելու եւ անոնց նշանակութիւն տալու մէջ:

Քիչ քան տուէք մանկան ձեռքը, որպէսզի չի խնողէք անոր միտքը. շատ դժուար պիտի ըլլար մէկ տարուայ մանկան մը համար զանազանել եւ իր ուշադրութիւնը կեդրոնացնել շատ մը առարկաներու մէջէն այն մասնաւոր մէկ հատին որ իրեն օգտակար ըլլալու պիտի ծառայէք:

Տուէք քան մը անոր ձեռքը եւ ազատ

ծգեցէք զայն: Ազատ ծգուած մանուկ մը յաճախ աւելի կարեւորութիւն պիտի տայ ձեր խօսքին:

Մի՛ հրամայեր պզտիկին եւ ոչ ալ պարտադրէ. զգուշացի՛ր սաստելէ. վախի ազդեցութեան տակ անոր որեւէ բան մը հասկըցնել վսասակար պիտի ըլլար. մէկ կողմ դիր վախի ազգեցութիւնը եւ կարելի եղածին չափ առաջքը առ վախ պատճառող ազդակներուն:

Լաւ է որ մանուկդ վտանգէ զերծ պահես քան թէ վտանգի ճամբու վրայ, եւ կամ վտանգուելէն վերջը դարմանես զայն: Բեր զինքը օրինակի համար, կրակի մօտ եւ բացատրէ կրակին ինչ ըլլալը:

Քու ամէն գործերուդ մէջ մանկան հետ համբերատար եղիր:

## Բ. ԵՐԻ ՄԱՆՈՒԿԸ 1—2 ՏԱՐԵԿԱՆ Է

Այս շրջանին մանուկը ծեռնհաս, գործի գլուխ անհատ մըն է, յատկանշական իր գործունէութեամբ։ Այս տարեշրջանին իր կարողութիւնները գործածելու մասնաւոր ծգտում մը ունի։ Հետզհետէ ի յայտ կը բերէ իր ինքնութիւնը ցուցնելու, գործելու անսպառ փափաք մը։ Ուշադրութիւնը, հասկացողութիւնը, գիտակցութիւնը, խուզարկելու եւ դիտելու կարողութիւնները աւելի զօրացած են։ Կը տեսնայ ամէն ինչ եւ կ'ուզէ բռնել ամէն բան։ Կ'ուզէ եւ կը պնդէ ուտել, հազնիլ ինքնիրենը, ամէն ինչ ընել մինակը։ Մանկան ինքնագլուխ գործելու այս տենչը պէտք է քաջալերուի եւ պատեհ առիթներ ընծայուին անոր գոհունակութիւն զգալու կատարած լաւ գործերէն։ Զեռքերը լուալ, սրբել, կերակուրի գոգնոցը հազնիլ եւ հանել իրեն ծգել որ կատարէ, հսկողութեան տակ։

Որքան շատ պատեհ առիթ տրուի մանկան մինակը գործելու, այնքան նուազ մտատանջութիւն պիտի պատճառէ իր ծընողին եւ նոյնքան աւելի պիտի նպաստէ

ինքնիր զարգացման։ Այսպէս մանուկը կը մեծնայ, կը յառաջանայ իր ձեռնարկած գործեղուն մէջ եւ հետզհետէ դուրս կուգայ որպէս անհատ մը, իր ուրոյն գծերով յատկութիւններով, եւ կարողութիւններով։

Մանուկը այս շրջանին կ'ընդօրինակէ շուրջիններու վարմունքը, գործունէութիւնները, անոնց շարժումները, կը զանայ ամէն կերպով ընել եւ նմանիլ մեծերուն. կը կատարէ այս ամէնը առանց զանազանութեան, նախապատուութեան եւ առանց դատողութեան։

Ընդօրինակութեան այս գործողութիւնը մէկ անգամէն տեղի չունենար, այլ փորձառական շրջանէ մը կ'անցնի (*trial and error*). այս առաւելութիւն մըն է կանխելու կարգ մը անբաղձալի արարքներ եւ ուղղելու մանուկը պարտ ու պատշաճ սահմաններու մէջ։ Այս նկատի ունենալով մեծապէս նպաստած պիտի ըլլայ ծընողք մը մանկան կրթութեան՝ երբ իր ոյժերը սկիզբէն չի վատներ սխալներ ուղղելու,

այլ զանայ լաւ ապրիլ եւ օրինակելի վարքով մ՛ուղիղ ճամբու մէջ առաջնորդել զինքը։

Պատիկներու տրամադրութիւնը փոփոխական է. անոնք տիսուր կամ ուրախ են, երբ իրենց ընտանիքի անդամները նոյն այդ տրամադրութեան տակ կը գտնուին։ Աղմուկը անպակաս է մանկան մը որուն հայրն ու մայրը միշտ կռիւի մէջ են։ Մանուկ մը հանդարտ ու բարի է երբ անոր հայրն ու մայրը սիրալիր են իրարու հետ։

Մանկան մը ստացած կամ իւրացուցած յատկութիւնները ընկերային սովորութիւններու արդիւնք են, եւ մանկան ընդօրինակութիւնը այդ սովորութիւններու շարունակութիւնն է։ Երբ ընտանիքի մէջ՝ ընկերային կեանքը բարւոք վիճակ մը ունի, հոն յարմար միջավայր մը ստեղծուած պիտի ըլլայ մեծցող մանկան համար, ասիկա այնքան անհրաժեշտ է որքան լաւ սովորութիւններու կարեւորութիւնը։

Երբ մանուկը մէկէն երկու տարեկան է համագործակցող եւ ընկերային կեանքը

յառաջ տանող ընտանիքի մը որպէս անդամ, իւր տեղը պէտք է ունենայ: Մեծ իզծ մը ունի ընկերակցելու. կը սկզբէ բարեկամութիւնը եւ կ'ուզէ գործել: Ծնողքին եւ մանկան միջեւ այս փոխադարձ յարաբերութիւնը պէտք է մշակուի եւ ժամանակ տրուի մանկան այդ փափաքը աւելի եւս կիրարկելու համար: Մանկան մէջ կը տեսնենք մասնաւոր սէր մը ծնողքին, իր խաղալիքներուն եւ խաղի հանդէպ: Հոս պէտք է ջանալ սիրցնել իրեն գեղեցիկն ու բարին: Այս շրջանէն սկսեալ մանկան միտքը տրամաբանօրէն կը գործէ: Կ'սկսի գաղափարներ կազմել սխալի, շիտակի եւ օրինապահութեան մասին: Ծընողք այս շրջանին պէտք է զգոյշ ըլլան ու հեռու պահեն իրենց պղտիկը եսասիրութենէն եւ ամէն բանը իրեն ընելու շահամոլութենէն: Հոս կ'ուզենք միայն յիշել եւ անցնիլ հետեւեալը: Սեռային դաստիարակութիւնը ծնողական հոգատարութեան եւ մասնաւոր խնամքի պէտք ունի: Ծնողք մը պէտք է վարժեցնէ իւր պղտիկը

ինքզինքը զսպելու եւ այդ ուղղութեամբ կրթէ զայն: Մանուկը երբ մէկէն երկու տարեկան է արդէն իսկ պէտք է վարժուած ըլլայ ինքզինքը զսպելու եւ ախորժակին գերի ըլլալու, եւ պէտք է ունենայ քնանալու եւայլնի որոշ ժամեր: Կարգապահութեան այս վարժութիւնը մանուկը պիտի ընէ ինքնազուսպ անծ մը եւ ասիկա պիտի նպաստէ անոր սեռային դաստիարակութեան անուղղակի կերպով: Երբ երեխան վեցէն տասը տարեկան է քիչ մը աւելի պիտի խօսինք սեռային դաստիարակութեան շուրջ:

Այս շրջանին որոշ եւ կտրուկ ըլլալու է իւրաքանչիւր քայլին, տատամսոտութիւնը կամ անորոշութիւնը կ'աւրէ պղտիկը. կերցնե՞լ թէ՝ ոչ, պառկեցնե՞լ թէ՝ ոչ, դուքս հանե՞լ թէ՝ ոչ, այսպիսի կիսկատար մտածումներ կամ գործելակերպեր երբեք լաւ օրինակներ չափտի ըլլան գործող մանկան առողջ դաստիարակութեան համար: Սորվեցուր կտրուկ ըլլալ, չտատամսիլ եւ սկսած գործը կիսատ չծգել:

## Գ. ԵՐԲ ՄԱՆՈՒԿԸ 2—3 ՏԱՐԵԿԱՆ Է

Ասիկա այն շրջանն է ուր մանուկը կ'սկսի հասկնալ թէ իրմէ զատ ուրիշ անձեր ալ կան: Ան կը դնէ իր ինքնութիւնը ամէն բանի մէջ եւ կ'ուզէ որ մարդիկ իրմով հետաքրքրուին եւ տեսնան թէ ինք ինչե՞ր կրնայ շինել. գնահատանք եւ քաղաքերութիւն կը փնտռէ իր գործունէութիւններուն համար: Աս եւ գունի յարաքերութիւն, զանազանութիւն իրերու եւ մարդոց մէջ եւ ամէն բանի դէմյանդիման կը գտնայ ինքզինքը: Նկատի կ'առնէ տան անդամները զատ զատ եւ ամէնքնալ կ'ուզէ սիրել, սակայն մալրը կեդրոնական տեղը կը գրաւէ: Մայրական կամ ծնողական սէրն է որ կը գրաւէ զինքը այս շրջանին ամէն բանէ աւելի. մայրական բնագդը պզտիկը մեծցնելու եւ զայն

պաշտպանելու ամէն վտանգի դէմ սիրելի կ'ընէ ինքզինքը բնական բերմամբ, այսպէս մայրը կ'ըլլայ ամենաթանկագին անձը մանկան համար: Կը տեսնենք արդէն պըզտիկին կռիւը մարդոց դէմ, եւ այս իրական կռիւ մըն է. իր ամբողջ էութեամբ կը պաշտպանէ մայրը երբ ըսեն իրեն, «մայրիկդ իմս է». մարդիկ կատակ կ'ընեն, սակայն այդպէս չէ մանկան համար: Մանկան իր մօրը հանդէպ տածած սէրը չարաչար գործածելու չէ: Մարդիկ սակարկութեան դրած են զայն եւ ատով կը պարտադրեն այս կամ այն բանը ընել. «եթէ այս չընես մայրդ քեզ չպիտի սիրէ» եւայլն, խուսափիկ նման վաճառականական խօսքեր ընելէ մանկան հետ:

Մանուկը այս շրջանին կենսուժութեան փիլիսոփայութեան կը հաւատայ: Անոր համար ամէն բան հոգի ունի, կը խօսի իրերու հետ եւ կը կարծէ թէ անոնք կ'ապրին ու կը հասկնան զինքը. կը խորհրդակցի եւ կը գործակցի սեղաններու, առար-

կաներու հետ, այսպէս իր երեւակայութիւնը պզտիկ հասակին թռիչք կ'առնէ, անճանաչելի հոգիներու հետ զբաղելով. խորհրդապաշտ կեանք մը կ'անցնէ պզտիկը: Այս հոգեկան վիճակը կարելի չէ բացատրել մանրամասնօրէն որովհետեւ մանուկը չկրնար ճշգրիտ նկարագրութեամբ ներկայացնել իր տեսածը կամ մտածածը ու չափահաս մարդիկ վաղուց արդէն մոռցած կ'ըլլան իրենց մանկութեան շրջանին ունեցած այդ վիճակները եւ հոգեկանութեան երեւակայութեան հետ ունեցած այդ առնչութիւնը:

Մանուկը կը խօսի այս շրջանին: Վեցամսեայ մանկան հնարած բարբառը շատոնց մոռցուած կ'ըլլայ երբ մանաւանդնող խոհեմութիւնը ունեցած են կանչելու, չսորվեցնելու կամ գոնէ չշարունակելու մանկական այդ բարբառը:

Մանուկը երբ 2—3 տարեկան է նիշդ եւ անխալ կը խօսի եթէ երբեք առաւելութիւնն ունեցած է գիտակից ծնող-

քի մը զաւակ ըլլալու։ Մանկական բարբառ մը չկայ այս շրջանէն վեր եւ ամէն քնականոն պղտիկ պէտք է որ ճիշդ խօսի առանց բառերու աղճատման։ Մանուկը կրնայ տան մէջ գործածած լեզուն նոյնութեամբ սորվիւ, ի՞նչ պէտք կայ իրեն համար լեզու մը ստեղծելու որ դժուարութիւններէ զատ ոչ մէկ օգտակարութիւն ունի։ Սորվեցուր իրեն ճշդութեամբ այն լեզուն որ կը գործածուի տան մէջ, ու մանկան խօսքերը աւելի դիւրին պիտի ըլլայ հասկնալ։ Սորվեցուր մանկան հայերէն մաքուր լեզուն ու ան պիտի ըլլայ հայախօս տիպար մը։

Շրջան մըն է այս ուր մանուկը կը խորհի, միտքը կը գործածէ, զանազան ծըրագիրներու ծնունդ կուտայ եւ անոնց իրականացման համար կ'աշխատի։ Կարող մէկն է ան որովհետեւ իր ծրագրած գործերը կատարուած կը տեսնայ։ Ծնողը մը պէտք է շահագրգուի իր զաւկին ծեռնարկած եւ կատարած գործերով, պէտք է

հսկէ եւ ուղղութիւն տայ անոր։ Իւրաքանչիւր պլարագայ առանձինն պէտք է նկատի առնուի, երբեք չընդհանրացնել գործ մը, որովհետեւ մեծերու փորձառութիւնը չունին անոնք եւ իւրաքանչիւր նոր կացութեան մը առջեւ նոր բացատրութիւններու պէտք ունին, տալ պէտք եղած հոգածութիւնը, թելադրութիւնները, համբերութեամբ պատասխանել անոնց իւրաքանչիւր հարցումին, եւ բռնել այնպիսի դիւք մը որ չշիացնէ զիրենք, այլ լուրջ գործի մղէ։ պէտք եղածէն աւելի չգովել անոնց յառաջ բերած արդիւնքը, սակայն միշտ քաջալերել եւ մղել զիրենք միշտ դէպի առաջ, դէպի գեղեցիկը եւ կատարեալը։

Գործունեայ մանուկ մը չարանճի է, ան կը կոտրէ, կը թափէ, ծայն կը հանէ աղմուկ իրարանցում, անտանելի ըլլալու աստիճան։ զգուշանալ խստութիւն բանեցնելէ եւ սաստելէ զինքը, «լոէ», «ծոէ», «մի շիներ»։ ասոնք գէշ միջոցներ են որ

մանուկը մէկ քայլ դէպի առաջ չպիտի մղեն կրթութեան մէջ: Սորվեցուը իրեն ընդհակառակը հանդարտութեամբ գործել: Երբեմն փորձէ երեսուն երկվայրկեան անշարժ պահել զինքը, հանդարտութեան եւ լուութեան վարժեցնելու համար, ընել ոչ աւելի ոչ պակաս:

Մարմնական զարգացման համար միջոցներ հայթայթէ որ ան կարենայ մեծ շարժումներ ընել, որովհետեւ մեծ շարժումները կը նպաստեն մկանները զարգացնելու: Ասկից վերջն է որ կ'սկսի ձեռքի ճարտար գործածութիւնը:

Այս շրջանին ամենէն էականն ու կարեւորը հմուտ եւ իմաստուն վերհսկողութիւնն է: Հակողութեան մէջ արդէն իսկ կայ կարգ մը բաներ կաշկանդելու եւ արգելք հանդիսանալու անհրաժեշտութիւնը, չնեք կրնար պղտիկը սանձարձակ ձգել իր ուզածը ընելու, միեւնոյն ատեն չնեք ուզեր անոր ազատութիւնը: Կաշկանդել. ինչ

որ պիտի ընենք ուրեմն սա է, ազատ պիտի ձգենք պղտիկը իր ուզած ուղղութեան մէջ, սակայն պիտի վերհսկենք անոր գործունէութիւնը: Ազատութիւն եւ վերհսկողութիւն (*controlled freedom*):

Ի՞նչ կ'ակնկալէք ձեր պղտիկներէն. Կ'ուզէք որ անոնք ըլլան համեստ, պարկեշտ, հնազանդ, օրինապահ, պատասխանատու, նախածեռնող. ինչ ուղղութեամբ որ կ'ուզէք կրնաք կրթել եւ պատրաստել որոշ չափով մը: Սակայն գործեցէք այնպիսի ձեւով մը որ անոնց անկախութիւնը չխափանուի եւ ձեր ազդեցութիւնը ի զօրու ըլլայ եւ հնազանդին ձեր թելաղբութիւններուն: Այս կարելի է համագործակցութեամբ: Պղտիկը նշմարտասէք է եւ իրականութիւններն ընդգրկելու պատրաստ. դժուարութիւնը զանոնք ընդունելի եղանակի մէջ հրամցնելն է այլազան խառնուածքի տէր մանուկներուն տարրեր ձեւերու տակ: Մայրեր կ'ուզենք իրենց պղտիկները միշտ ենթակայ մը-որ իրենց պղտիկները միշտ ենթակայ մը-

նան իրենց. առ հասարակ ուշ թէ կանուխ պզտիկները ազատութիւն եւ անկախութիւն պիտի հռչակեն եւ հոս է որ կ'սկսի ատելութիւն, կուիւ, բարկութիւն ծնողքի եւ զաւկի միջեւ: Պզտիկը կ'սկսի մտային բարդութեամբ մը (complex) աճիլ, ինչ որ զինքը կը տանջէ եւ կը մատնէ անորոշութեան, տատամասութեան: Մտային բարդութիւնը կուիւ մըն է ուր պզտիկը չկրնար հաշտեցնել երկու գաղափարներ իրարու հետ, ամենաոչինչ բաներու համար կը մը տահոգուի, կը նեղուի եւ վերջապէս կուլայ: Մայրեր պէտք է ազատ արձակեն իրենց պզտիկները չի կաշկանդելով անոնց կեանքի ազատութիւնը: Մօր մը այս փափաքը իր զաւակներն իրեն ենթակայ պահելու կը տեսնենք նոյնիսկ չափահաս տարիքի մէջ, եւ մայրեր շատ անգամ արգելք հանդիսացած եւ պատճառ եղած են որ իրենց զաւակները չամուսնանան, եւ այս պէտվ անոնց ամբողջ կեանքը խանգարած են:

### ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԵՐԱՎԿՈՂՈՒԹԻՒՆ

Ի՞նչպէս պէտք է վարուիլ պզտիկին հետ.—

Ունեցիր այնպիսի դիրք մը որ օրինակելի ըլլայ ամէն տեսակէտով: Պէտք եղած միջոցները հայթայթէ եւ առաջնորդէ պըզտիկը այն բաներու մէջ որոնց կ'ուզէիր որ հետեւիր. զանայ արգելք հանդիսանալ քեզի տհաճ թուող երեւոյթներուն համար: Մանուկը ատակ է բարկանալու. կը բարկանայ, կը պոռայ, կը կանչէ եւ կուլայ. ծգէ որ բարկութենէն լայ. կարեւորութիւն մի տար, այդ իր քնութեան մէջն է. մտահոգուէ երբ մանուկը չբարկանար որովհետեւ այդ կը նշանակէ թերի ըլլալ իր ընդհանուր կազմին մէջ: Մանուկը կը բարկանայ, կուլայ, պէտք է բարկանայ եւ լայ,

սակայն այդ պէտք չէ անի քանի ինք մեծ-նայ. չենք կրնար բարկութեան առաջը առնել, սակայն կրնանք չափով մը սահմանափակել զայն: Պէտք է նկատի առնուին եւ հասկցուին բարկութեան, լացի պատճառ-ները: Երբ կուլայ պատճառ մը ունի. օգ-նութի՞ւն կ'ուզէ, յոգնա՞ծ է, առո՞ղջ չէ, ցա՞ւ մը ունի, դուրսէն իր գործին միջամո՞ւխ ե-ղած են, արդեօք ծանրաբեռնուա՞ծ է ծը-նողըի պարտադրութիւններով, իր բառե-րուն չի հասկցուիլը, իր ուզածը չկարենալ արտայայտելը զինքը կը նեղե՞ն եւ կամ իր տկարութեան պատճառաւ չկարե-նալ ուրիշներուն ուշադրութիւնը գրաւելը զինքը կ'ընկճէ՞: Ասոնք պատճառներ են որ մանուկը կը մղեն բարկանալու եւ լալու: Զանալ հասկնալ բարկութեան պատճառ-ները եւ դարմանել պէտք եղած հոգածու-թեամբ, կացութեան համաձայն:

Պէտք է մանուկը պատմել. ի՞նչպէս.—

Պատիժը կայ մարդկային քնութեան մէջ. մարդիկ առանց պատիժի չեն կրնար մնալ: Եթէ անհատը չի կրնար ինքզինքը պատժել իր մէկ սխալին համար՝ իր գի-տակցութեամբ, երբ իր ներքին ծայնը չի կրնար զինքը ուղիղ ճամբու բերել, մարդկային ընկերութիւնը կը բերէ, ի հար-կին պատժելով: Պատիժը վերցած չէ, սա-կայն պատժելու եղանակները փոխուած են: Սխալը ճիշդին հետ նոյնացած չէ, սխալը սխալ է, ճիշդը՝ ճիշդ: Հարցը այս է կրթական տեսակէտէ. ինչո՞ւ համար սխա-լը պատժուի եւ ճիշդը անպատիժ մնայ քանի որ ատոնք երկուքն ալ արդիւնք են սովորութիւններու եւ վարժութեանց: Մէ-կը սխալ սորված է ու այդպէս կը շարու-նակէ՝ դատապարտուած ըլլալով պատ-ժուելու, իսկ միւսը ճիշդ սորված է ու այդպէս կը շարունակէ պատիւներու ար-ժանանալով: Վարժութեանց հարց է. մա-նուկը յանցաւոր չէ այլ վերհսկողութեան անձերը իր տան կամ պատասխանատու

Դպրոցին մէջ: Մարզէ զինքը նոր ուղղութիւններու մէջ մոռցնելով անցեալի գէշ սովորութիւնն ու վարժութիւնները եւ պիտի ունենաս երկրորդ տեսակի զաւակ կամ աշակերտ մը: Անոնք որ այս տեսակէտէն կ'ուզեն պատիժը մէջտեղէն վերցնել, իրաւունք ունին: Ռովիհետեւ պատիժը առնչութիւն չունի սխալներ ուղղելու հետ. ատիկա արդիւնք է ժամանակի եւ յաճախակի կրկնութեանց եւ անմիջական սխալ մը պատժել նշանակութենէ դուրս պիտի ըլլար եւ չպիտի կրնար բուժիչ դեր մը կատարել: Մանուկը պէտք է պատժել հետեւեալ կերպով: Պատիժներ ըլլան ընկերային, խումբէ զատել ժամանակուայ մը համար եւ թող աշակերտը գիտնայ թէ ինչու համար կը պատժուի. մարմնական պատիժները պէտք չէ ըլլան բարկութեան ընթացքին, եթէ զարնել պէտք է, թող զարնուի ձեռքերուն, սրունքներուն եւ մարմնի մկանուտ մասերուն: Ծեծ քնաւ չի գործածել նախընտրելի է: Պատիժը տղաքը պիտի վարժեցնէ հնազանդութեան:

Վախիր

Երբ մանուկը երկուքէն երեք տարեկան է կ'սկսի վախնալ, վախի ազդակներ են. մթութեան մէջ պայմանաւորեալ վիճակ (*conditioned*), մութ սենեակի մը մէջ բան մը գետին կ'իյնայ, ծայն կը հանէ եւ տղան կ'սկսի մութ տեղեր չմտնալ ատկեց վերջ: Այն բաները որ ինք չկրնար շինել, վախ կը պատճառեն, չի սիրած բաները վախ կը պատճառեն, ինչպէս նաեւ վախ ազդող պատմութիւնները: Քանի սկսի հասկնալ պատմութիւնները: Քանի սկսի հասկնալ պատճառեն, ինչպէս նաեւ վախ ազդող պատճառը հասկցուը թէ ինչ պէս երկրագունդը կը դառնայ, թէ արեւը մարը կը մտնայ, կը մթնայ եւ ոչինչ կը փոխուի. իրողութիւնները պարզէ եւ վախ ազդող պատմութիւններ եւ երեւոյթներ անհետացուը: Մանուկին մէտքին մէջ արթնցնել հաճելի պարզ եւ յըստակ պատկերներ այսպէսով կարելի է վատակ պատճառեն այսպէսով կարելի է վատակ պատճառեն առաջքը առնել: Ամփոփելով, այս ըըլսի առաջքը առնել:

շանին պէտք է քաջալերել եւ մարզել պըզ-  
տիկը իր շահագրգութեանց, ծեռնարկած  
գործերուն եւ իր իսկ սիրած բաներուն  
մէջ, երբ այս վերջինները իր մեծերու կող-  
մանէ յարմար կը դատուին:

### Դ. ԵՐԲ ՄԱՆՈՒԿԸ 3—6 ՏԱՐԵԿԱՆ Է

Միշտ գործունեայ է. սակայն անոր  
խորհուրդները այս շրջանին անդրադար-  
ձական չեն, մտածումները ցրուած ենեւ  
իրարու կը յաջորդեն. այսպէս կը ծգէ  
ծեռնարկած մէկ գործը եւ կ'սկսի ուրիշի  
մը. կապակցութիւն չկայ իր գործունէու-  
թիւններուն մէջ. պարագաները կը փոխէ  
մինակը՝ տասնեակ մը պատճառաբանու-  
թիւններով, անհաստատ գործելակերպ մը  
եւ միտքի անկայուն վիճակ մը ունի:

Մեծերուն կողմանէ թափուած ջանքը՝  
զինքը մղելու որ աւարտէ իր սկսած գոր-  
ծը, շատ անգամ խստութեամբ եւ յանդի-  
մանութեամբ ըստուած՝ պատճառ կ'ըլլայ  
որ պզտիկը նեղանայ եւ գործը ծգէ եղա-  
ծին պէս առանց անգամ մըն ալ անոր  
ծեռնարկել ուզելու. տղան արդէն  
անհաստատ է իր ըրածներուն մէջ եւ այս-  
պէս դուրսէն եղած ժխտական միջամբ-  
տութիւններն ա'լ աւելի ջլատիչ կ'ըլլան եւ  
գործի դադարում յառաջ կը բերեն անոր  
մէջ: Ինչ որ ամենէն էականն է այս շրջա-

նին գնահատանք եւ լարգանք է պղտիկին հանդէսպ: Անոր եսը զօրացած է, ինք իր ուզածը պիտի ընէ: Քաջալերէ զինքը խորհեմ վերհսկողութեամբ. ան պղպտող միտք մը ունի եւ ուշադրութիւնն ամէն բան կը գրաւէ: Կ'ուզէ նոր նոր բաներ հնարել շինել եւ ցուցնել: Եր ինքնատպութիւնը պէտք է քաջալերել, միջոցներ հայթայթել որ ան ձեռնարկէ իր տարիքի սահմանին մէջ եղող զբաղումներուն: Օրինակի համար շինել խորանարդներով զանազան ձեւեր տրուած պատկերին նմանցնել զանալով: Գեղեցկագիտական ճաշակը զարգացնել: Պարտէզ մը շատ տեսակ միջոցներ պիտի հայթայթէ պղտիկին զբաղելու եւ հետախուզելու:

Այս շրջանին պղտիկին ամենաշատ սիրած բանը պատմութիւնն է: Պատմութիւնը կրնայ մանկան նկարագիրը կերտել: Պատմութեան հերոսը ընել մանկան տարեկից մէկը, ասիկա մեծ տպաւորութիւն կը գործէ անոր վրայ: Ան պատմութիւն լսել սիրելէ զատ, շատ կը սիրէ նաև պատմել:

Պատեհութիւն տալ որ պատմէ: Օրուան դէպքերը աղուոր նիւթեր են պատմել տալու:

Շատ անգամ մայրեր այս շրջանին տղուն գործելակերպին շատ կը խառնուին՝ կաշկանդելով անոր ազատութիւնը, ամէն ինչ բնական ըլլալու համար պէտք է աշատ ծագուի պղտիկը:

Համազործակցութեան տեսակէտէ միշտ դժուարութիւններ կը պատահին երբ տան մը մէջ մեծ քոյքեր եւ եղբայրներ կան. պղտիկը մեծցնել այնպիսի ձեւով մը, որ ինք ալ իր մասնակցութիւնը բերէ անոնց հետ միասնաբար գործ մը յառաջ տանելու մէջ:

Այս շրջանին ան մինակ կը զգայ, կ'ուզէ իր տարեկիցներուն հետ ըլլալ, իր հասակակիցներու այցելութիւնը ընդունիլ իրեն համար անհրաժեշտութիւն մը կը դառնայ. կը սիրէ հիւրեր եւ ընկերային կեանք մը ունենալ:

Ու իր նախընտրութիւնները աւելի որոշ կը տեսնուին. կը սիրէ կարգ մը բա-

ներ եւ չ'ախորժիք ուրիշներէ: Ուտելիքներու համար ալ, եթե չի սիրեք կարգ մը կերպակուրներ, ուրիշ ոչինչ տալով ջանալ որ հետեւի մեծերու օրինակին: Զսպել տղան առանց արմատախիլընելու իր կամքը: Պրզտիկը շատ կը հետապնդէ իր ուզածը եւ երբեք չի մոռնար. անոր կամքը մարզել այնպիսի ծեւով մը որ ան՝ ի հարկին՝ անսայ պարտադբութիւններու: Ինչպէս մեծերու նոյնպէս ալ պատիկի մը երեսին «չէ», «ոչ», «չպիտի ըլլայ», պոռալը վիրաւորիչ է եւ զինքը կը մղէ ըսածն ու ուզածը աւելի հետապնդելու, ժամերով պահանջելու իր մտադրածը. վարուիլ հետը այնպիսի ծեւով մը որ նման պարագաներու տակ անոր կամքը չվիրաւորուի եւ սպասուածարդիւնքը ստացուի:

Այս շրջանին պատիկները գիտական փիլիսոփաներ են, անոնք կ'ուզեն տիեզերքը հասկնալ. մեծ իմաստ պարունակող հարցումներ կը հարցնեն, հարցումներ կեանքի սկզբնաւորութեան, Աստուծոյ, հըրեշտակներու գոյութեան մասին. անոնց

ուղեղը կը զբաղի յաճախ այնպիսի հարցերով, որ չափահաս մարդիկ իսկ անկարող են լուծել: Պէտք է այս հարցումներուն պատամխանել գոհացուցիչ կերպով եւ համբերութեամբ: Անոնք բացարձակ հաւատք եւ վատահութիւն կ'ընծայեն իրենց հօր ու մօր ըսածին. շահագործեցէք այս պարագան՝ լաւագոյն զգացումներ եւ գաղափարներ ներշնչելով:

Այս շրջանի վերջաւորութեան պատիկը դպրոց կ'երթայ: Առաջին մուտքն է մանկապարտէց: Կը սկսի ուրիշներու ըրածն ընել, ընդօրինակել. հետզհետէ կը հասկընայ թէ ուրիշներն ալ իրեն պէս կամք ունին եւ դպրոցի մէջ կը սկսի համագործակցութեան ոգիին ընտելանալ: Հօն տըղան պէտք է գործակցի ուրիշ աշակերտներու հետ ընկերական շահերը պաշտպանելով եւ անհատական եսապաշտ կամքը հետզհետէ անհետացնելով: Հօն կը սորվի խմբակցական խաղեր եւ կ'ունենայ ընկերային գործունէութիւն մը:

Ընտանիքի մէջ պատիկը նոյն ուղղութեամբ պէտք է պատրաստուի: Ամէնէն

փոքր կարծուած երեւոյթներ շատ անզամ ամենամեծ նշանակութիւններ ունին, հետեւաբար տան մէջ հոգ տանիլ նման պարագաներուն եւ պատրաստել տղան դպրոց մտնելու: Պատիկները դպրոց կուգան զանագան գաղափարներով եւ կեանքի այլազան ըմբռնումներով, շատ դժուար է մանկապարտիզպանուհիի մը գործը՝ հաշտեցնել այդ տարրերը իրարու հետ եւ անոնց ամէնուն մէկ ուղղութիւն եւ ոգի մը տալ: Ծնողներ մեծապէս օգնած պիտի ըլլան երբ նիշդ գաղափարներ տուած ըլլան պզտիկն: Ինչպէս ըսինք դժուար է կազմուած սովորութիւնները մոռցնել տալ — այդ ժամանակի կը կարօտի — հետեւաբար լաւ է սկիզբէն նիշդ սովորութիւններու տէր ընել պզտիկները որպէսզի անոնց մտաւոր կեանքը աստիճանական կերպով անի:

Մայր եւ հայր լաւագոյն կերպով պատրաստած պիտի ըլլան իրենց պզտիկները դպրոցի համար երբ քիչ մը սէր արթնցնեն տղոց մէջ դպրոցի հանդէպ տալով անոնց հարկ եղած ծանօթութիւնները:

## Ե. ԵՐԵԽԱՆ 6—10 ՏԱՐԵԿԱՆ Է

Արկածախնդրական զրջան մը. միշտ գործունեայ եւ անհանդարտ : Յահախ վատահ իրենց մարմնական կորովին, կը փափաքին երթալ տունէն դուրս, բնութեան մէջ արշաւանքներ կատարել: Ասիկա անոնց ամենամեծ ուրախութիւնն է եթէ նպաստաւոր միջավայր մը գտնան: Անոնց շարժելու ծգտումը կարծուածէն շատ աւելի է: Անհրաժեշտ է որ անոնց այս շատ շարժելու ծգտումը քիչ մը չափաւորուի մեծերու վերհսկողութեան ներքեւ:

Այս տարեշրջանին աղջիկներ կ'ուզեն տղայ ըլլալ. անոնք միշտ կը հետեւին տըղոց այս արկածախնդրական արշաւանքներուն, տունէն դուրս կատարած պտոյտներուն ու կ'ուզեն իրենք ալ կատարել նման արշաւանքներ: Պէտք է աղջկանց համար կազմակերպել այս կարգի պտոյտներ անոնց մարմնական եւ հոգեկան պահանջներուն գոհացում տալով: Անհետածգելի անհրաժեշտութիւն մըն է որ քոյրեր

միասնաբար կատարեն արշաւանքներ իրենց եղբայրներուն հետ: Անտեսուած պարագայ մըն է այս թէ՛ ծնողաց եւ թէ դպրոցներու կողմանէ, աղջիկները նոյնքան պէտք ունին մարմնակրթանքի, անոնց մըկաններն ալ պէտք է զօրացած ըլլան այն պարզ պատճառաւ որ անոնք մայր պիտի ըլլան եւ պէտք ունին զօրաւոր կազմ մը ունինալու:

Այս շրջանին աղջիկները կը հակին իրենց հօր եւ տղաք իրենց մօր: Պէտք է քաջալերուի այս բարեկամութիւնը փոխադաբար: Հօր մը աւելի վատահութիւն ներշնչող ազդեցութիւնը պէտք չէ իր զաւակները միայն իրեն մենաշնորհը դարձնէ, այլ պէտք է որ անոնք նոյն չափով ալ սիրեն ընտանիքին միւս անդամները եւ իւրաքանչիւրը ունենայ գնահատանքի իրեն յատուկ տեղը: Ծնող մը պէտք է սիրէ հաւասար կերպով տան մէջ գտնուող պատիկները. ոչ թէ փառաքանէ անոնցմէ մէկը եւ վար զարնէ ուրիշ մը: Ինչ աչքով որ նայիս պատիկին նոյն այդ հոգիով եւ

ակնկալութեամբ կը մեծնայ ան: Եթէ կ'ու զես խենդ մը մեծցնել, խենդի պէս վարուէ պատիկին հետ. իսկ եթէ կ'ուզես ազնիւ հոգիով զաւակ մը ունենալ ազնուութեամբ եւ սիրով գործէ անոր հետ: Երբեք մի թերանար սէր եւ երջանկութիւն ցուցնել պատիկներուն, որովհետեւ անոնք խենդի պէս կը փնտուեն այս տարրերը մանաւանդ իրենց ծնողքէն. ծնողք մը տասնըհինգ ուսուցիչէ աւելի նախընտրելի է: Ցուցուր քու սէրդ այնպիսի եղանակով մը որ ըլլայ բնական. արտասովոր սէր մը ճիշդ հակառակ ազդեցութիւնը պիտի գործէ տղան զղայնոտ եւ դիւրագրգիռ մէկը ընելով: Եթէ կ'ուզես տղուդ սխալ գործելակերպը շտկել եւ փոխել բանի մը մէջ, նախ փոխէ քո՛ւ ընթացքդ այդ բանին մէջ, յետոյ տղուդ: Անոնց սըխալները ուրիշ բան չեն եթէ ոչ իրենց ծնողացը, ինչ որ իրենք ընդօրինակած են անոնցմէ, եւ չենք կրնար այս սխալները ուղղել եթէ երբեք չկարենանք նախ ինք-զինքնիս ուղղել:

Դպրոցներու եւ կամ ընկերային յարաբերութեանց մէջ, վտանգ մը կայ կորպնցնելու տան մէջ կազմուած լաւ սովորութիւնները, այէտք է հոգ տարուի որ կազմուած օրինակելի սովորութիւններն աճին մարդուն հետ մէկտեղ։ Մենք կարեւորութիւն կուտանք աշակերտներու տեսակին, անոնց իրարու հետ ունեցած յարաբերութեան մէջ տիրող ողիին եւ կուգենք անոնց տալ անկողմնակալ եւ անձնուրաց սիրոյ ողի մը որ պիտի նպաստէ կազմելու տիպար անձնաւորութիւնը։

Տղաք այս շրջանին քիչով գոհանալ չեն գիտեր, միշտ կ'ուզնն ամէն բանին շատը ունենալ. պատմութիւն պատմութեան ետեւէ, անոնց այս պահանջկոտութիւնը եւ սուր հետաքրքրութիւնը ամէն բանի մէջ, ուսուցանելու գործը կը դիւրացնէ։ Մասնաւոր ճիգ մը կայ անոնց մէջ կեանքը հասկնալու. նոր բառելը կը սորվին եւ հետզետէ նոր նշանակութիւններ կ'աւելցնեն իրենց կեանքի մէջ։ Մեծերու կողմանէ եղած դիտողութիւնները «տղաս

գուն բան չես գիտեր», «տասը տարի կ'ուզէ այդ բանը հասկնալու համար», այս կարգի խօսակցութիւններ տղուն մէջ ինքինքը ստորադաս համարելու զգացումը կ'արթնցնեն ինչ որ երեխայի հետ կը մեծնայ եւ կը յանգի նուաստամութեան (*inferiority complex*): Կարելի եղածին չափ դիւրացնել եւ պարզել պարագաներն որ ամէն ինչ հասկնալի ըլլայ եւ պղտիկը ըմբռոնէ երբ արդէն ինք կ'ուզէ հասկնալ այդ ամէնը։ Տղուն հարցումներուն պատասխաննելու է գոհունակութեամբ եւ զանալով սորվեցնել միշտ աւելի բան մը, ոչ թէ լուեցնել աշխատիլ այլ իրապէս հասկցնել համոզումներով եւ պատճառաբանութիւններով։ Բացատրել ամէն ինչ հոգիբանական հասկացողութեամբ, ուր թափուած ճիգեր պիտի արդիւնաւորուին։ Ուսուցիչ մը տիրացած պիտի ըլլայ իւր գործին գաղտնիքին երբ ընկերային գիտութիւններու լոյսով մօտենայ հասկնալ իր աշակերտը եւ հասկցնել անոր իր ընկերային պարտքերը։

Հաւաքելու բնագդը տղուն մէջ —

Այս շրջանին տղուն ծեռքը ինչ որ անցնի վեր կ'առնէ եւ տուն կը բերէ. քարեր, տուփեր, տախտակներ, պատկերներ, երկաթի կտորներ. իսկ մայրիկը զանոնք դուրս կը նետէ, ասկէ կը սկսի պոռալ կանչել, լալ, կոիւ : Մօր կողմանէ յարգանք եւ վեհանձն վերաբերմունք պէտք է տղուն այս հաւաքելու բնագդին հանդէպ. քաջալերել տղան որ արժէք ներկայացնող բաներ հաւաքէ. այս սքանչելի առիթ մըն է որ կարելի է օգտագործել տղուն ներքին գեղեցկագիտական ճաշակը արթնցնելու : Մօր մը իրաւացի դիտողութիւնները իրերու եւ գոյներու իրարու հետ ունեցած ներդաշնակութեանը մասին, պիտի պատրաստեն տղան որ գեղեցիկին ճաշակը ունենայ ա-

պագայի մէջ: Նամակադրքշմ, պատկեր, ընտիր քարեր հաւաքել զանոնք իրենց գոյնին տեսակին համեմատ շարել եւ դասաւորել տան մէջ յատկացուած անկիւն մը, պիտի տան տղուն ոչ թէ միայն ճաշակի արթնութիւն մը՝ այլ պիտի սորվեցնեն անոր իր ունեցածներուն արժէքը գիտնալու քարձր հասկացողութիւնը եւ գուրգուրալ իր ինչքերուն վրայ: Անշուշտ զգուշանալու է շահամոլութիւնէ ըմբռնելով հանդերձ որ պահել գիտնալը արուեստ մըն է ինքնին, ըլլան անոնք իրեր թէ հոգիներ:

Կռուելու բնագդը տղուն մէջ.—

Կռուելու բնագդը կայ ու կը մնայ  
մարդուն մէջ: Վսեմացնել զայն տղու մէջ:  
Թող կռուին գաղափարական գետնի վրայ,  
կռուելու այդ ոյժը թող վատնուի ուրիշ  
ասպարէցներու մէջ ինչպէս փութպօլի,  
արշաւանքներու, աթլէթիզմի եւ սկառ-  
տական շարքերու մէջ:

Այս շրջանին սկառտութիւնը շատ  
օգտակար դեր մը պիտի կրնայ կատարել:

Սեռային հետաքրքրութիւն եւ  
Սեռային դժուարութիւններ.—

Այս տարիքին՝ երբ վեցէն-տասը, տաս-  
նէն-տասներկու տարեկան է տղան, տես-  
նալով անասուններու ծննդաբերութիւնը՝  
ինքնիրենը կը հետեւցնէ թէ իր փոքր եղ-  
բայրը կամ քոյրը երկինքէն չէ որ եկած է  
այլ իր մօրմէն եւ կը հասկնայ խաբուած-  
ըլլալը: Հետեւաբար աւելորդ է իրողու-  
թիւնը ծածկել. ինչո՞ւ համար պզտիկը  
խաբել եւ ըսել, քոյրիկը եւ կամ եղբայրի-  
կը այգիէն կամ երկինքէն եկած են, իրո-  
ղութիւնն ըսելու եւ պարզելու է թէ պըզ-  
տիկը ինքն ալ իր մօրմէն ծնունդ առած  
է, ինչպէս քոյրը կենդանիները: Այսպէս ե-  
րևսան պզտիկ տարիքին առ եղծուածէ մը  
ազատած պիտի ըլլայ եւ անկից վերջ պա-

տեհութիւնը կ'ընծայուի անոր մօտենալու եւ խօսելու մօտ ապագային իր ունենալիք սեռային դժուարութիւններու մասին: Ծընողներու եւ ուսուցիչներու համար զրեթէ անկարելի եղած է սեռային խնդիրներու մասին խօսիլ եւ տալ պզտիկներուն պէտք եղած թելաղբութիւնները, չգիտնալով թէ ի՞նչպէս պէտք է մօտենալ այս շատ կարեւոր խնդրին: Ծնողք եւ թէ ուսուցիչներ պէտք է խօսին պզտիկին անհատական մտերիմ խօսակցութեամբ մը եւ բացատրեն անոր այն ծանօթութիւնները որ պէտք է գիտնայ: Մանուկ կարծուած անհատը ամենէն հետաքրիր եւ խուզարկող մէկը ըլլալուն, յաճախ առիթը կ'ունենայ տեսնելու եւ դիտելու հօր ու մօր միջեւ եղած յարաբերութիւնները, անոնց համբուրուիլը եւ ինքն ալ կապկելով կ'ընէնոյն այդ բաները: Ասոր մէջ իսկ պէտք չէ այպանել պզտիկը, այլ պէտք է հասկցնել անոր թէ ամէն բան իր ժամանակը եւ տեղն ունի. ան կը կապկէ առանց ըմբըռնելու. պէտք է պզտիկին առանձին սեն-

եակ մը տալ եւ իրեն տարիքի սահմանին մէջ, լսորհելիք մտածումներ:

Ժամանակ մը վերջ պզտիկը դպրոցի կամ փողոցի բարեկամներէն կը սորվի գէշ սովորութիւններ գիշութեան պէս, այսպէս կ'ունենայ սեռային գոհունակութիւն եւ կը սկսի ինքզինքը կղզիացնել եւ պարապիլ ծննդական գործարանով: Պէտք է սորվեցնել իրեն թէ ըրածը սխալ է: Մայրը հայրը եւ կամ մոտերիմ ուսուցիչը պիտի մօտենայ իրեն այդ ուղղութեամբ: Ահաւասիկ ատոր համար է որ ծնողներու եւ ուսուցիչներու ուշադրութիւնը կը հրաւիրենք լսիստ կարեւոր այս հարցին. պէտք է անոնց անհրաժեշտ եղած ծանօթութիւնները տալ կանխելու եւ առաջըը առնելու համար այս գէշ սովորութեան: Դժուար է այս նիւթին շուրջ խօսիլ անոնց հետ: Խօսիլն իսկ կրնայ վտանգել բաղձացուած արդիւնքը, սակայն տգիտութեան մէջ պզտիկը ինքնիրենը ծգելը աւելի գէշ արդիւնքներ տուած է: Մօտեցիր ուրեմն ու

խօսէ անոր մտերմութեամբ. վստահութիւն ներշնչէ որ ան հաւատք ընծայէ քեզ նոյնիսկ պատմելու իր ամենագաղտնի անձնական խնդիրները: Երբ այսպէս վարժուի տղան եւ մօտենայ իր ծնողքին կամ ուսուցչին պատմելու պատրաստ ամէն ինչ, եւ երբ դուն վստահ ես որ ան պէտք ունի քու թելադրութիւններուդ սեռային դժուարութիւններու շուրջ, խօսէ իրեն ազնուութեամբ եւ կատարեալ մտերմութեամբ:

Եղելութիւնը այնքան մեծ չէ որքան հոգեբանական տեսակէտէ վախի ազդեցութեան տակ տղուն կրած մնասները: Ամէն ինչ հոգեբանական է ոչ թէ ֆիզիքական: Որեւէ մնաս մը չկայ այդ արարքին մէջ ֆիզիքապէս, բայց հոգեպէս կայ. վախը անն ու դողը կը ճնշեն անոր սիրտին վրայ եւ մտատանջութիւնը կը տկարացնէ զինքը: Անձնական խօսակցութեամբ կարելի է տղան բնական կերպով մեծցնել սեռային դժուարութիւնները հարթելով: Ուսու-

ցիչ մը միշտ կրնայ օգտակար զիրքեր առաջարկել այս ուղղութեամբ՝ թէ՛ տղուն եւ թէ անոր ծնողքին: Դժբախտաբար երեխաններու յատուկ սեռային խնդիրներու շուրջ հայերէն զիրք զրկեթէ չունինք, ինչ որ անհրաժեշտութիւն մըն է: Սակայն ծնողքի եւ ուսուցչիններու մաերիմ թելադրութիւնները վստահաբար շատ օգտակար պիտի ըլլան ազատելով տղան սեռային կարգ մը դժուարութիւններէ:

Այս տարիքը՝ վեցէն տասը եւ մանաւանդ ութէն տասններկու, տղուն մէջ օգտակար փոխիսութիւններ բերելու լաւագոյն շրջանն է, հետեւաբար շատ կարեւոր դաստիարակչական տեսակէտէ:

## Զ. ԵՐԲ ՄԱՆՈՒԿԸ 10—14 ՏԱՐԵԿԱՆ Է

Մըցակցութեան ոգին ցցուն է եւ մեծ  
տեղ կը գրաւէ այս տարեշրջանին։ Անոնք  
ոչ երեխայ են եւ ոչ ալ պատանի։ Ամե-  
նաչնչին բաներու համար կը սրտնեղին եւ  
շատ բժախնդիր են։ Կերակուրի եւ ուրիշ  
մանր բաներուն նկատմամբ կը կորսնցնեն  
իրենց հաւասարակշռութիւնը. ծնողն ալ  
միշտ դիտողութիւն ընելով՝ մեծ վիշտ կը  
պատճառեն տղուն, այն տատիճան որ ան  
կը խորհի տունը ծգել եւ երթալ՝ կատար-  
եալ մտատանջութեամբ. «Ես երթամ մեռ-  
նիմ որ դուք հասկնաք», «Ես պիտի մեռ-  
նիմ որ իրենց ցուցնեմ»։ տղուն այս տարի-  
քին այսքան մտատանջութիւն անհամեմատա-  
կան է իր ուժերուն։ Կարելի եղածին  
չափ առաջքը առնել այս երեւոյթներուն։  
Եղք ան այս հոգեկան անքնական վիճակով

մեծնայ պիտի ունենայ մտային անբնականութիւն մը: Ստորադասութեան զգայնութիւն եւ զերադասութեան զգացում պիտի զան տեղ զրաւել անոր միտքին մէջ եւ մտային խանգարում պիտի պատճառեն: Կամ ինքզինք շատ ցած պիտի նըկատէ եւ կամ թէ շատ բարձր. երկուքն ալ անբնական: Այս երկուքին միջինը զբունալու է:

Այս տարեշրջանին մարմնական աճումը զգալի կերպով կը յառաջանայ. հասակ կը նետէ, ծանրութիւնը կ'աւելնայ: Ատակ է շատ անգամներ հիւանդանալու: Մարմնոյ հետ մէկտեղ անոր գիտակցութիւնն ալ կ'աճի, զգայուն կը դառնայ:

Էնկերային կեանքը շատ կը փնտուէ այս շրջանին: Խումբի մը անդամ ըլլաւ, ուրիշ խումբերու հետ յարաբերութեան մէջ մտնալ եւ մրցումներ կազմակերպելը տըղուն ամենաշատ սիրած բաներն են, հոն կը սորվի օրինապահ եւ հնազածդ ըլլաւ խումբի մը օրէնքներուն. կ'աշխատի միուեթան համար եւ պատրաստ է ամէն ինչ

զոհելու: Խումբի մը անդամ ըլլաւը երշատ առաւելութիւններն ունի: Խմբակցական գործակցութեան մը մէջ կարելի է որեւէ նպատակ մը լաւագոյն կերպով հետապնդել եւ իրագործել տալ: Հոն պատասխանատուութիւնը կը զօրանայ եւ տղան կը սորվի ընդհանուրին հետ աշխատիլ, լուրջ եւ անձնուէր: Կանխահաս պատանիներ այս շրջանին մեծ եռանդով կը փարին աշխատանքի եւ իրենց միութեան: Ընտրած միութիւններն սակայն ըլլան ամէնուն կողմանէ գնահատուած եւ նպատակայարմար: Կրնաք ձեր պզտիկները յանձնել սկառտական, ճշմարիտ հայ ըսկառտական որեւէ կազմակերպութեան, աղջիկ թէ մանչ, անոնք հոն պիտի ըլլան կարգապահ եւ գիտակից անձնաւորութիւններ: Պզտիկներ իրենց ունեցածին լաւագոյնը պիտի տան իրենց սիրած կազմակերպութեան համար: Հայերուս մէջ կայ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը, որ կը հետապնդէ սկառտութիւնը եր վսեմ եւ գեղեցիկ եղբայրական ոգիի բարձր

տեսլականով։ Կ'արժէ որ հայ ծնողներ ա-  
ջակցին այս օգտաշատ Միութեան, անոր  
վստահելով իրենց պզափկները։

Սկառութութիւնն աշխարհի բոլոր կըր-  
թական հաստատութիւններու կողմանէ  
վաւերացուած եւ ընդունուած կազմակեր-  
պութիւն մըն է։ Այսպիսի կազմակերպու-  
թիւններու մէջ լաւագոյն պատեհութիւնը  
կ'ընծայուի տղուն մէջ արթնցներու ճշդա-  
պահութեան եւ արդարադատութեան զգա-  
ցումը, տուած խօսքը յարգելու եւ ըսածը  
ընելու պատրաստակամութիւնը։

Այս տարիքին պզափկները մեծ հիա-  
ցում եւ սէր կ'ունենան իրենց առաջնորդ-  
ներուն (Leader) հանդէպ երբ անոնք կո-  
րովի ու բարի են իրենց ազնուութեամբ։  
Կը պաշտեն իրենց կարող եւ անվախ խըմ-  
բապնտը։ Այս տարեշրջանին անոնց ամե-  
նաշատ սիրած բաներէն մէկը հերոսու-  
թիւններն են, կը սիրեն կարդալ մարդկու-  
թեան մեծ հերոսներու կենսագրութիւննե-  
րը, անոնց քաջագործութիւնները մեծ հի-  
ացում ու սէր կը տածեն անոնց հանդէպ։

Կուզեն որ զիրենք առաջնորդողներն ալ  
ըլլան նման արկածախնդիր անձնա-  
ւորութիւններ։ Իրենց պետ կ'ընտրեն զօ-  
րաւոր եւ հուժկու մէկը։ Հերոսապաշտու-  
թիւնը իրենց կուտայ ապրելու մեծ հռանդ  
մը։

Այս տարիքին պզափկներու հետ սքան-  
չելի գործ յառաջ կը տարուի կատարեալ  
սիրոյ համագործակցութեամբ։ Անոնց հետ  
կատարել պտոյտներ, ճամբորդութիւններ,  
քանակումներ. այս գործունէութիւնները  
մանչերու եւ թէ աղջիկներու պիտի տան  
մեծ փորձառութիւններ եւ կարողութիւն  
կեանքի նորանոր դառնութեանց դիմադ-  
րելու եւ յաղթական դուրս գալու համար։  
Ճամբորդութեան եւ արշաւանքներու այս  
գործունէութիւնը կեանքի լաւագոյն զգա-  
ցումներ կ'արթնցնէ մատաղ սերունդին  
մէջ, տալով անոնց կենդանութիւն եւ ապ-  
րելու մեծ փափաք։ Կեանքը կ'իրականա-  
նայ անոնց համար։ Ամէն ոք այս շրջանին  
ի գործ կը դնէ իւր կարողութիւնը, ինչ որ  
կը տեսնուի խաղերու եւ ընկերային գոր-

ծունէութեան մէջ: Խմբակցական խաղերը կեանքի անբաժան մէկ մասը կը կազմեն անոնց հոգին մէջ:

Զարմանալի չէ որ իրենց տարիքի բերմամբ այս շրջանին աղջիկներ մեծ հետաքրքրութիւն ունին իրենց բարեկամներու եւ կամ ուսուցիչներու հանդէպ, անոնք կ'ուզեն մտերմանալ, պատիկ ծառայութիւններ մատուցանել, ծառայելու ողին աւելի մշակուած ըլլալ կը թուի անոնց մէջ: Զենք տեսնամք տղոց մէջ կոիւ ուսուցչի աթոռ բերելու, անոր սեղանը մաքրելու, կաւիճ բերելու եւայլնի մէջ: Սակայն աղջիկներ կոիւ կ'ընեն այս բաներուն համար, իրենք իրենց մէջ: Անոնք կը սիրեն բարեկամներ ունենալ ու պըտոյտներ կազմակերպել բնութեան մէջ, աւելորդ է ըսել թէ աղջիկներ կը սիրեն խմբակցական պտոյտ խաղեր եւ այնքան պակաս են այս կարգի առիթներ անոնց համար:

Դիտուած է նաև որ պատիկներ պէտք է պատիկներու հետ ըլլան. ընտանիքի մը

մէջ միակ զաւակ ունենալն ողբերգութիւն մըն է. տան մէջ մինակ պատիկը ստիպուած ըլլալով խօսիլ ու յարաբերիլ իրմէ մեծերուն հետ ուր կայ տարիքի, գաղափարի անհամեմատութիւն, դժուար պիտի ըլլայ զգացումներու նոյնութիւն մը ստեղծել եւ համբերութիւն ունենալ գործակցելու. այս անբնականոն ընթացք մը պիտի տայ տղուն կեանքին: Պատիկը պէտք ունի իրեն տարեկիցներու եւ լաւ է որ ընտանիքի մը մէջ ըլլան մէկէ աւելի պատիկներ: Պատիկ մը մինակը տան մէջ միշտ ինքզինքը կուտայ երազի. նստած տեղը կ'եղինքը կուտայ երազի. նստած տեղը կ'երազէ. երեւակայութիւնը լաւ բան է սակայն այս տարիքին երեւակայութեան վըտանգը սա է թէ ան կը վարժուի միայն երեւակայելու, որուն կը յաջորդէ անկարողութիւն որեւէ բան մը իրականացնելու մէջ, երբ գիւրին է երեւակայութեամբ ընել եւ ըլլալ: Ինչ որ մենք կը փնտուենք շինիչ երեւակայութիւնն է, մանուկը պէտք է զարգացնէ իւր երեւակայութիւնը, սակայն անոր պէտք է յաջորդէ իրականութիւնը:

Կոիւ երկու Սեռերու մէջ —

Երբ երեխան տասէն տասներկու տարեկան է, երկու սեռերու մէջ կոիւ մըն է կ'սկսի, անոնք չեն սիրեր զիրար, միշտ կը կռուին, չեն ուզեր միասին խաղալ, միասին պտոյտի երթալ, նոյնիսկ դասարանի մը մէջ միասին դաս առնել չեն ուզեր: Պէտք է նկատի առնել տարիքի բնական բերմամբ անոնց այս ատելութեան շրջանը, որուն կը յաջորդէ, տարի մը երկու վերջը, զիրար բուռն կերպով սիրելու տենչը եւ ամբողջական նուիրումը: Երբ աղջիկ ու տղայ դպրոցի եւ տան մէջ պատիկուց իրարու հետ մեծնան, տարիքի այդ վանողական ոյժը կարելի է քիչ մը չէզոքացնել եւ նուազեցնել:

Հագուստիք. —

Տասնչորս տարեկանէն վեր անոնք կը սկսին մասնաւոր հոգ տանիլ իրենց հագուածքին եւ կ'ուզեն ուրիշներուն ուշադրութիւնը հրաւիրել իրենց վրայ, ու կ'իյնան սիրոյ ճիրաններու մէջ:

\* \* \*

Վերջացնելով ըսենք. ծնողներ իրապէս մեծ դեր մը կատարած պիտի ըլլան տան մէջ երբ քրիստոնէական դաստիարակութեամբ կըթեն իրենց պատիկները անոնց սորվեցնելով Սատուծոյ Սէրը, հայրենասիրութեան, մարդասիրութեան հետ:

**Արդէն իսկ կ'ակնկալենք նոյն ոգին  
դպրոցներէն:**

Նոյնպէս կ'ակնկալենք ծնողներէն եւ  
դպրոցներէն որ քաջալերեն սկառւտական  
գործունէութիւնը, որուն միջոցաւ ան-  
հատը պօտիկուց կը սկսի ծառայելու ոգին  
ըմբռնել, աշխատիլ ուրիշներու համար եւ  
կ'ունենայ առողջ բարոյական մը առողջ  
մարմնի հետ. կ'ըլլայ օրինապահ, պատուոյ  
նախանձախնդիր. կը յարգէ ուրիշները, կը  
պաշտպանէ տկարները միշտ կատարելով  
իւր խոստումը, կը սորվի չթերանալ իւր  
ապագայի պատախանատուութեանց մէջ:

ՎԵՐՋ

ԹՆԵԼԱՊՐԵԼԻ զիրմեր, մանկան դաստիարա-  
կութեան շուրջ:

HARTSHORNE, Childhood and Character.

THOM, Every Day Problems of The  
Every Day Child.

WEIGLE, The Pupil and the Teacher.

A MOTHER, Problems of a Little Child.

WHITLEY, A Study of the Junior Child.

WHITLEY, A Study of the Primary Child.

MUDGE, The psychology of Early  
Adolescence.

MUDGE, The psychology of Later  
Adolescence.

Պատաճիներու համար յատկապէս  
պատրաստուած նետեւեալ գրիերը սա-  
նալու համար դիմել

Տպարան «Սահմակ-Մեսրոպ», Գանիք:

ՅՈՒՆԱԿԱՆ ԱԻԱՆԴԱՎԵՊԵՐ ԹՐՊ. Լ. ԳԱԼԷՄՐԵԱՐԵԱՆ

ՊԱՏՄՈՒԱՆՔՆԵՐ Լ. ՏՈԼՍՏՈՅԵ

ԼԻՆՉԻ ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԸ

Եւ ուրիշ երկրախուզական պատմուածքներ

ԷՏԻՍԼԵՆ իր Կեանքը եւ Գիւտերը

ԵԳԻՊԱԿԱՆ ԱԻԱՆԴԱՎԵՊԵՐ հաւաքեց՝ Յ.Պ.Դ.

ԴԻՏՈՒԹԻՒՆԸ ԻՆՉՉԵՍ ԿԸ ՑԱՌԱՋԱՆԱՑ



Տպարան - Կազմատուն - Գրատուն

« Ա Ա. Հ Ա. Կ - Մ Ե Ս Ր Ո Պ »

25, Եարա Թեկիթիք, Գանիք

ԳԻՒ՝ 5 Եզ. Դի. բասար 7 եզ.

|| 8 Ֆրանֆ

50 Սէնթ

---

Printed in Egypt by

SAHAG - MESROB PRESS  
25, SHARIA TEWFIK, CAIRO.

---

ՀՀ Ազգային գրադար



NL0229491

98. 989